

ԿՐՈՆԱԿԱՆ

Ա. Դ. Օ Թ Ք Ը

ԵՒ ԱՆՈՐ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ
ՄԵՐ ԱՊՐԱՄ ԿԵԱՆՔԻՆ ՎՐԱՅ

Գ.

Բ. Ե՞նչ է աղօքին ազդեցութիւնը
մեր ապրած կեանքին վրայ:

1. Աղօքը կը փոխէ մեր մժի ու որդի
խռովիւսալ վիճակը: Կեանքը օրորոցէն մին-
չև գերեզման ցաւի ու տառապանքներու
երկար շղթայ մըն է: Կեանքի գոյամարտին
մէջ մարդիկ երբեմն կը յաղթեն, և երբեմն
կը յաղթուին: Երբոր յաղթեն իրենց սրտէն
գոհունակութիւն կը բգիսի, երբոր յաղ-
թուին միսիթարութեան ու կազզուրումի
պէտք ունին: Անէն պարագայի տակ սա-
կայն կարիքը կը զգան սրտակից մէկու մը,
որուն բանալով իրենց միտքն ու սիրու
հոգեկան սփոփանք գտնեն: Անհաւատը կը
խարխափի խռովեալ պարագաներու ներ-
քեւ մութի ու անյուսութեան ովկիանին
մէջ: Բայց հաւատացեալը աղօթքի միջո-
ցաւ խկոյն Աստուծոյ կը մօտենայ և կը
ստանայ անկէ նոր ներշնչում, սփոփանք
և հոգեկան անդորրութիւն, որքան ալ իր
միտքն ու սիրու սաստկապէս ալեկոծեալ
ըլլան կեանքի վիշտերու անմիջական աղ-
դեցութեան ներքեւ:

Զկայ մարդկային կեանքի մէջ ծանր
վիշտ մը, անքուժելի վերք մը, և կամ
անփոխարինելի կորուստ մը, որուն յառաջ
բերած մտքի ու սրտի ալեկոծումին առթիւ
Աստուծած կարող չըլլայ մեզ միսիթարերու
ու խաղաղեցնելու, երբոր զգանք անոր
ներկայութիւնը մեր մէջ և խոնարհինք ա-
նոր կամքին առջեւ: Յիսուս՝ երբոր Գեթսե-
մանի պարտէզին մէջ, մահուան ստուերին
ներքեւ կը գտնուէր, խնարհեցաւ անոր
կամքին առջեւ ու ըստւ, ո՛վ հայր, «Ոչ թէ
իմ, հապա քու կամքդ ըլլայ», խկոյն ու-

ժեղացաւ ներքնապէս և կրցաւ տոկալ
զինքը զիմաւորող խաչի զահարերութեան:
Այս խօսքը ըստած ատեն, Յիսուսի ճակաէն
«Քրտինքը արեան միծ կաթիլներով կը
թափէր զետին» (Ղուկ. 10:44), ու բայց
գարձեալ առանց ընկճուելու կրցաւ զո-
հունակ սրտով զիմաւորել մահը, չնորհի
իր հօրը ներկայութենէն իր ստացած հո-
գեկան ոյժին ու կազզուրման: Աղօթքը
այսպէս ոչ միայն Յիսուսի միտքը անդորր
ու սիրու խաղաղ պահեց կեանքի ամենա-
ծանը տառապանքներու ներքեւ, հապա
նաւ ի վիճակի ըրաւ զինքը միսիթարելու
և քաջալերելու իր աշակերտները որ չի
գոյթակղին ու չի յանձնուին յուսահատու-
թեան ալիքներուն:

Հստ Բոլտնա Հիլի, «Աղօթքը չունչն է
վերստին ծնած հոգիին: Զկայ քրիստոնէա-
կան կեանք առանց աղօթքիու: Հաւատքը
պահողը քրիստոնէային մէջ աղօթքն է,
նոյնպէս մտքի ու սրտի անդորրութիւնը
կ'ապահովուի ջերմուանդ աղօթքով: Քրիս-
տոնէայ հաւատացեալը աշխարհի ծանրա-
ծանը հոգերու ներքեւ որքան ալ շատ
խոզվեալ ըլլայ, կրկին կրնայ չուռով կազ-
զուրութիւ ու խաղաղիլ, բայց անհաւատը
իր ամենաերջանիկ նկատուած վայրկեան-
ներուն մէջ իսկ զուրեկ է այն ներքին խա-
ղաղութենէն որ երկինքէն կուգայ, ու վեր
է ամէն մտքէ ու երեակայութենէ ինչպէս
անօթի մէկը կերակուրէն սնունդ ստանալով
գոհացում կը գտնէ, ծարաւի մը ջուր խմե-
լով իր ծարաւը կ'անցնէ, նմանապէս հո-
գիով ընկճուած ու կեանքի վիշտերով բեռ-
նաւորուած մարդք աղօթքի միջոցաւ Աս-
տուծոյ ներկայութեան մէջ մնալով կը կազ-
զուրութիւ ու կը նորոգուի ներքնապէս:

Յիսուսի խոստումն է այս, «Անդորրեցէք
ու ձեզի պիտի արուեի, փնտակցէք և պիտի
գտնէք, գուռը զարկէք ու պիտի բացուի» (Մաքր. Է. 7): Իսկ ուրիշ առիթով մը կ'ըսէ,
«Եթէ գուք իմ մէջս կենաք, և իմ խոս-
քերս ալ ձեր մէջը կենան, ինչ որ ուզէք
ու խնդրէք պիտի արուեի ձեզի» (Յովի. Ժ. 7):

2. Աղօքը փորձութեանց դէմ կը պատ-
պանէ մեզ: Փորձութեան ենթարկութիւ բնա-
կան է, բայց փորձութեան ալիքներուն
յանձնուին է մեղքը: Յիսուս ալ փորձուե-
ցաւ, անձնատուր չեղաւ ո՛չ փորձիլին և

ո՛չ ալ փորձութեան, այլ ընդհակառակը, չնորհիւ իր Հօրը հետ ունեցած մտերժիկ յարարերութեան, յաղթահարեց զետեւաբար անապատի մէջ քառասուն օր և քառասուն զիշեր Յիսուսի ծոմապահութեամբ և խոկումով ըրած աղօթքները, զիշքը պաշտպանեցին փորձիչին իրեն ներկայացուցած մէկէ աւելի ծանր փորձանքներուն դէմ:

Պօղոս առաքեալ իր կեանքի բույր դժուարութեանց յաղթեց, և իր հաւատքը պահեց անվթար մինչեւ իր վերջին շունչը, ասիկա արդիւնքն էր իր աղօթքասիրութեան: Եւ ինք գիտնալով զայս իր փորձառութեամբը, Հառվմէացւոց թուղթին մէջ, «Ատէպ աղօթքի կեցէք» (Հոռվմ. ՓԲ. 12) կը պատուիրէ. իսկ եփեացւոց թուղթին մէջ «Ամէն ատեն աղօթք ըրէք հոգիով» (Եփես. Զ. 18) կ'ըսէ:

Աստուած երբեմն մեղ փորձութենէն չաղատէր, սակայն փորձութեան դէմ քաջարար կառւելու համար մեզի ներքին ոյժու կարողութիւն կուտայ: Սուրբն Պօղոս տկարութիւն մը ունէր՝ զոր «Մարմնոյ խայթոց» կը համարէր, որուն համար ինք աղօթած էր երեք անգամ, թէե իրեն այդ տկարութիւնը չի վերցուեցաւ, բայց իր աղօթքները պատասխանուեցան հետեւեալ կերպով, «Եմ չնորհքս հերեք է քեզ, քան զի իմ զօրութիւնս տկարութեան մէջ կը կատարուի» (Ք. Կորն. ՓԲ. 9): Իսկապէս Աստուծոյ զօրութիւնը անոր տկարութեան մէջ միշտ երեւան եկաւ, և ուստի առանց ընկճուելու կրցաւ յառաջ տանիլ իր զաղափարական գործը մինչեւ վերջ: Աստուած այսպէս մեր գժուարութիւնները շատ անգամ չի վերցներ, սակայն գժուարութիւններու մէջ մեզի հետ կ'ըլլայ և մեզ կը զօրացնէ:

Ուշենք և կամ չուզենք, կեանքը պայքար մըն է: Ոյժի, եռանզի ու կորովի պէտք ունինք յաջողապէս չարունակելու համար մեր կեանքի գոյամարտը: Այս ներքին ոյժը ու ներշնչումը ստանալու միակ միջոցը աղօթքն է: Աստուած Սաղմոսերգուին բերնով կ'ըսէ, «Եա ինծի պիտի կանչէ, և ես անոր պատասխան պիտի տամ, ներութեան մէջ անոր հետ պիտի ըլլամ, պիտի աղբեցնեմ ու պիտի փառաւորեմ զանիկա» (Սաղմ. Դ.Ա. 15): Իսկ մարգարէի

բերնով կ'ըսէ, «Աղքատոներ և տնանկներ զուր կը փնտուին, բայց չկայ: Անսնց լեզուն ծարաւէն չորցած է, ես Տէրս անոնց խնդրուածքը պիտի լսեմ, ես Խորայէլի Աստուածը, զանոնք երեսէ պիտի չի ձգեմ» (Սս. ԽԱ. 17): «Եյն ատեն պիտի կանչես և Տէրը պատասխան պիտի տայ, պիտի աղաղակես և անիկա պիտի ըսէ, ահա՛ ես» (Սս. ԾԸ. 9):

3. Աղօրէր մեզ Աստուծոյ կը մօսեցնէ: Կատարելութեան հասնելու համար մարդուն գաղափարականը Աստուած է, որքան մարդ Աստուծոյ մօս ապրի, և շփուի անոր հետ, նոյնքան իր կատարելութեան իտէալին մերձեցում կ'ունենայ: Մեր հոգիին մէջ անթեղուած յաւիտենական իղձերն ու փափաքները, և կեանքի վերելքի համբուն մէջ, ներքին վսիմ բաղձանքները իրականութեան կը վերածուին այն համեմատութեամբ միայն մեր առօրեայ կեանքին մէջ, ինչ համեմատութեամբ որ մենք, առտուն իրիկուն և ամէն ատեն, Աստուծոյ առջեւ ժամանակակից միայն մէջ միարեկ յարատեօրէն: Եւ աղօթքը արգէն ուշը բան չէ, ինչպէս Քըմինկ կը յայտարարէ, բայց «Մեր իղձերուն արտայայտութիւնը առ Աստուած, իրեւ մեր երկնաւոր Հօրը»:

Աստուած թէւ գիտէ մեր փափաքները, մեր կարառութիւնները, բայց կրկնն կ'ուզէ որ մենք զգանք լրջօրէն անոնց պէտքը, և բաղձանք յայտնենք տիրանալու անոնց շարունակ երբոր մենք ուզենք իրմէ, ինչ որ պէտք ունինք, ինք պատրաստ է պատասխանելու մեզի: Ինչպէս մարգարէն կ'ըսէ, «Պու աղաղակիզ ձայնը եղածին պէս չուտով քեզի պիտի ողարմի, զանիկա լսածին պէս քեզի պատասխան պիտի տայ» (Սս. Լ. 19): Եւ այդ իսկ պատճառաւ, Յիսուս կը պատուիրէ ու կ'ըսէ, «Պէտք է ամէն ատեն աղօթք ընել և չի ձանձրանալ» (Ղուկ. ՓԲ. 1), իսկ ուրիշ տեղ մը, «Արթուն կեցէք, ու ամէն ատեն աղօթք ըրէք» (Ղուկ. ԽԱ. 36) կը պատզամէ:

Կեանքի վերելքը բաղձանքներով կը սկսի: Բայց այդ բաղձանքները պէտք չէ մնան մեր հոգիին մէջ անթեղուած, հապապէտք է անոնք արտայայտուին, և Աստուածոյ առջեւ կրկնուին անդադար: Կեանքի

մէջ ամէն աղէկ բան ձեռք կը բերուի յարատեւ աշխատութեամբ։ Մարդ նախ պէտք է իտէալ մը ունենայ, յետոյ այդ իտէալին իրականացման համար խորունկ իրձ մը, ապա լուրջ աշխատանք, յարատեօրէն ու անվհատ։ Աստուած այն ատեն կը պատկէ մեր ջանքերը և կը պատախանէ մեր աշօթքներուն՝ երբ մէնք անկեղծ ենք և կ'լնենք մեր կողմէն մեր լաւագոյնք։

Աղօթքը՝ երբ միանայ Ս. Գրոց ընթերցամբ և խոկումի հետ, ու երբեմն ալ ծոմապահութեամբ՝ մեղ Աստուծոյ աւելի կը մօտեցնէ։ Շատ մը ջերմեռանդ հաւատացեալներ, բարեպաշտ ու սուրբ մարդիկ, ուրոնք Աստուծոյ աւելի մօտ ապրած են, անոնց յաջողութեան այս գաղտնիքը, ուրիշ աւել պէտք չէ փնտուել, բայց եթէ իրենց աղօթասիրութեան մէջ, ծոմապահութեամբ, խոկումով և կինաց բանին ընթերցմամբ։ Աղօթքը քրիստոնեայ հաւատացեալի հոգեոր կեանքն իսկ է, այն որ աղօթքի հոգի չունի քրիստոնէական կեանքը չի կրնար ապրիւ։

* * *

Մեր մէջ Դրիգոր Նարեկացին ինչո՞ւ Աստուծոյ հետ այսքան մօտ ապրած՝ և Անոր հետ խօսած է շարունակ։ Անոր համար որ աղօթքի ներքին իմաստը լիովին ըմբռնած, և եղած է իտէալ աղօթող մը։ Սթիւրնկ Ֆլիթ կ'ըսէ, «Աղօթքը ընդհանրապէս կ'ենթադրուի իրեւ միջոց, փոխելու մարդը՝ այն անձին, որուն կ'աղօթէ»։ Նարեկացին որ Աստուծոյ ներկայութիւնը կը զգար շարունակ իր մէջը, ասիկա ուրիշ բանի արդիւնք չէր, այլ իր աղօթասիրութեան։ Ինչպէս Հէնրի Ուօրտ Պիչըր կ'ըսէ, «Աղօթքը մարդկային հոգիին շարժումն է գէպի Աստուծոյ ներկայութիւնը»։ Յիսուս ինքինքը Աստուծոյ մէջ և զԱստուծ իր մէջը կը զգար (Յովին. Ժէ. 21), և այս արդիւնքն էր պարզապէս իր այն աղօթքին, որը իրեւ իր քահանայապետական աղօթքը, Յովիաննու աւետարական պատկանը յաջողեցաւ ըլլալ աշխարհի Փրկիչը։

Յիսուսի կեանքին մէջ աղօթքը շատ կարենոր տեղ բռնած էր։ Սովորութիւն ու նէր նա առատուն կանուխ ելլել և առանձին տեղ մը քաշուելով աղօթել (Մարկ. Ա. 35)։

Երբեմն լեռը կ'ելլէր կ'աղօթէր (Մարկ. Զ. 46), և երբեմն ալ անապատը կը քաշուէր աղօթելու համար (Մարկ. Ա. 35)։ Արովհիտեւ այն ատեն տուները ընտանիքի ամէն մէկ անդամին համար առանձինն սենեակներ չէին ունենար, և այդ իսկ պատճառաւ աղօթասէր մարդիկ առանձնական աղօթքի համար քաղաքէն դուրս տեղ մը կը քաշուէին ու կ'աղօթէին։ Յիսուս աղօթասէր էր, աղօթքը իրեն հոգեոր կեանքին անհրաժեշտ մէկ պահանջքն էր։ Երբեմն ամբողջ գիշերը աղօթքով կ'անցնէր (Պուկ. Զ. 12)։

Յիսուս աղօթեց իր պաշտօնավարութեան սկիզբը՝ մկրտութեան պահուն (Պուկ. Գ. 21)։ Առաքեալները ընտրելու ատեն (Պուկ. Զ. 12-13)։ Կերակուր ուտելէ առաջ (Մատք. Ժ. 19)։ Հրաշք կատարելու առթիւ (Յովին. Ժ. 41-43)։ Փորձութեան պարագային ի Գիթսիմանի (Պուկ. Խ. 41-42)։ Խաչին զրայ հոգին աւանդելու ատեն (Պուկ. Խ. 46)։

Եւ վերջապէս Յիսուս աղօթեց ամէն ատեն ու ամէն պարագայի տակ, իր կեանքը յիրաւի աղօթքի կեանք մըն էր։ Աղօթքը իրեն համար համակ չունչ էր, առանց այդ չունչի չէր կրնար ապրիւ։ Յիսուս յաջող կեանք մը ապրեցաւ։ Իր հանրային կեանքին սկիզբը, մկրտութեան ատեն երբոր աղօթեց, իսկոյն երկինքը բացուեցաւ և Աստուծոյ հոգին իր վրայ իջաւ, և այսպէս իր պաշտօնավարութիւնը աղօթքով սկսաւ։ Այլակերպութեան լեռան զրայ իր ունեցած հոգեոր տեսիլը և պայծառակերպութիւնը աղօթքի արդիւնքն էին պարզապէս։ Այլ բառերով, Յիսուս՝ իրբու Մեսորա, իր կեանքը աղօթքով սկսաւ, աղօթքով շարունակեց և աղօթքով ալ վիրջացուց, և այդու յաջողեցաւ ըլլալ աշխարհի Փրկիչը։

Նոյնը շիտակ է Պողոս առաքեալին համար։ Երբ Դամասկոսի ճամբռն զրայ գարձի եկաւ, այդ վայրկեանէն աղօթքի կեանքը սկսաւ ի յայտ գալ իր մէջ և ըսաւ, «Տէ՛ր ի՞նչ կ'ուզես որ ընեմ» (Պորձ. Թ. 6)։ Այս կարճ աղօթքը հիմնովին փոխեց և յեղաշրջեց իր կեանքը և սկսաւ պաշտել այն կրօնքը՝ զոր կը հալածէր նախապէս։ Յետոյ իրբու քրիստոնեայ, երբ կ'աղօթէր Տաճարին մէջ (Պորձ. Խ. 17-21), հոգեոր

աեսիլք մը ունեցաւ, և որուն արդիւնքը ինքինքը աւետարանչական գործին նըւիրեց, որով ոչ միայն հրեաներուն, այլ հեթանոս ցեղերուն մէջ ալ աւետարանի լոյսը տարածեց ամենուրեք, և քրիստոնէութիւնը հրեական շրջանակէն գուրս հանելով տիեզերական կրօնք գարձուց: Աղօթքը այսպէս իր կեանքին մէջ մեծ հրաշքներ գործեց: Ուստի կրնանք բաել թէ Յիսուսի նման Պողոս առաքելի կեանքն ալ աղօթքի կեանք մըն էր: Բանդի իր քրիստոնէական կեանքը, ինչպէս նաև իր առաքելական պաշտօնը աղօթքով սկսաւ, աղօթքով շարունակեց և աղօթքով վերջացուց:

Նմանապէս Գրիգոր Նարեկացիին կեանքը, բառին լեցուն խմաստով, սկիզբէն մինչև վերջը աղօթքի կեանք մը եղած է: Եւ աղօթքի մէջ փնտաած է նա իր ներքին գոհացութն ու կեանքի բոլոր յաջողութիւնները: Նարեկացին լաւ ուսումնասիրած էր իր երկնաւոր վարդապետին և անոր առաքեալներուն աղօթքի մասին ունեցած ըմբռանութերը, և հետեարար, քալելով անոնց հետքերուն վրայէն, ինք ևս եղած է տիպար հայ աղօթող մը:

Յիսուսի սորվեցուցած Տէրունտկան աղօթքը տիպար աղօթք մըն է քրիստոնէից համար: Մինք երբեմն կարող չենք շիտակ աղօթել: Աստօւնոյ Սուրբ Հոգին սակայն մեղի կը սորվեցնէ թէ ի՞նչպէս պէտք է աղօթել (Ղոռվի. Բ. 26-27): Աղօթքը հոգեսոր կեանքի անհրաժեշտ մէկ պայմանն է, հոգեսոր կեանք առանց աղօթքի ո՛չ կ'ապրուի, և ո՛չ ալ կը քարոզուի: Աղօթքը

կը նորոգէ, կը միալթարէ ու կը վերացնէ մեզ հոգեին:

Եթէ, Յիսուս աղօթքի պէտք դդաց, մինք որքա՞ն աւելի պէտք ունինք աղօթելու համար: Պօղոս որ առանց աղօթքի անօգուտ էր, Նարեկացին որ աղօթքի մէջ դատւ իր հոգեկան յագեցումը, մինք ի՞նչ-պէս կրնանք ապրիւ առանց աղօթքի:

Նովլիս կ'ըսէ, «Աղօթքը այն է կրօնքին համար ինչ որ է խորհուրդը փիլիսոփայութեան»: Ըստ Մարտինոս Լուտերի, «Եկեղեցին աշխարհը գարձի բերած է արակնով և աղօթքով»: Խոկ Օգտական Աւենուը կը յայտարարէ, «Աղօթքը նորոգուած հոգիի բազկերակն է, և անոր յարատեղարկը, լաւագոյն փորձաքար մը, ու միաժամանակ աստիճանացոյց մը մեր ապրած հոգեսոր կեանքի համար»:

«Թող որ, ինչպէս Մէթհիւ Հէնրի կ'ըսէ, աղօթքը առառուն բանալին և երեկոյեան կղպանքն ըլլայ» քեզի համար, և քու կեանքդ ամէն առտու ու իրիկուն անով բանաս ու գոցես: Որովհետեւ, ըստ Ֆիլթումի, «Մարզը գրպանի ժամացոյցին կը նըմանի, երբ առառ իրիկուն աղօթքով չի լարուի անօգուտ կը դառնայ»:

Աղօթքը բանալի մըն է որ կրնայ բանալ երկինքին դռները: Վիզթօրիս թագուհի ոսկի բանալի մը ունէր, որով կը բանար Շէֆիլտին Թագըն Հոլը: Երկինքի դրան ոսկի բանալին ալ հաւատացեալին ջերմեանդ աղօթքն է:

Քրիստոնեաներուն առջև երկինքը այս բանալիսվ կը բացուի:

ԳՐ. Ա. ՍԱՐԱԳԵՍՅԵ

